



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ՍԻԱՄԱՆԹՕ

# Հ Ա Յ Ո Ր Գ Ի Ն Ե Ր Ը

ԱՊՈՎՃԻՆ ՇԱՄԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ  
ԽՐԻՍՏԵԱՆ ՀԱՅՐԻԿ  
ԱՂԲԻԿԻՐ-ՍԵՐՈԲ  
ՎԱՐԴԱՆԵԱՆ  
ԶԴՅՈՒՄԻՆ ԹԱՓՈՐԻ  
ՀՈՂԻՆ ԶԱՅՆ

Ժ ԸՆ ԵՎ.—1905  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ

891.99

Ս-47

14 FEB 2011

891.99

U-47

19 NOV 2011

ՍԻԱՄԱՆԹՈ

Արքայի Հայոց Ուժ

ՀԱՅՈՐԴԻ ՆԵՐԸ

REV. ARSEN HAGOPIAN  
871 RONNIE LANE  
PHILA., PA. 19128

ԺԼՆԵՎ—1905

30 JUL 2013

57975

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Դիւցազնօրեն (սպառած) գին 1 և 2 ֆլունկ,  
Հայորդիները (Ա. շաբք) " 1 և 2 "

Մօտ ժամանակէն պիտի հրատարակուի

Հոգեվարփին ջահները (քերթուածներ)

Պատրաստութեան մէջ են՝

Եղերամայրը (Բ. մաս Դիւցազնօրենի)  
Տարփանի եւ հրամեշի խօսքեր,  
Հայորդիները (շարունակութիւն):

ԱՆԴՐԱՆԻԿ

Կուէր իր այսօրուան Զինակիցներուն,



608 - 2011

Ա

Ինքն էր որ Երազիս, մարմարեայ եզեբքներուն  
վրայ, այս գիշեր,  
Ապառաժի մը նման անյաղթելիօրէն ոտքի,  
Եր ըմբոստացողի հրեղէն դլուխն աստղերուն մէջ  
միաձելէն,  
Ու իր ձեռքը ատելութեան սուրերովը զինած,  
Հողին փրկութեանը սիրովը հրաշացած եղբօր մը  
նման,  
Որ եղբօր մը օտարացումէն իր հոգին կ'արիւնի,  
Խօսեցաւ ինծի Ան, և իր բառերը իրարու ետեկ,  
և կարդ առ կարդ,  
Խիստ էին և քաղցր և ճշմարիտ և քինայոյգ և  
առնական...  
„Եւ աշաւասիկ ես եմ, ո՞վ մեղկութեան ու ան-  
շարժութեան դաւակ,

Որ աղմկայոյզօրէն այս իրիկուն չեռուն երէն  
կուգամ՝,  
Քու քնացողի անտարբեր ու անգործօն ու եսական  
ու տկար,  
Երիտասարդի մարմինդ ու էութիւնդ ու հոգիդ,  
Բազուկիս հարուածովը ու սուրերուս շառաչին  
շետ,  
Կուիներու հարկադրիչ ժամերուն համար, վերջ-  
նականապէս ցնցելու...  
Ունկնդրէ՛ իմ ձայնիս որ այս վճռականութեան  
օրերուն  
Մեր ցեղին, մեր վրէժին ու մեր արիւնին աղաղակն  
է ահարկու,  
Ու խառնուէ՛, ընկերացի՛ր, եղբայրացի՛ր, սա՛ մեր  
արիւնարբու ամբոխին հետ՝  
Եթէ գեռ քու հոգիիդ մէջ ազատութեան ունէ  
կայծ վառ մնաց,  
Եթէ գեռ քու բաղուկներդ քաջութիւնը ունին  
թշնամիներ հարուածելու,  
Եթէ սիրտդ գեթ անգամ մը խոցոտուեցաւ մեր  
մայր-հողին մահացումէն,  
Եթէ ցեղիդ տառապանքէն ու անմեղներու կոտո-  
րածին մղձաւանջէն,

Քու ներսիդիդ ատելութեան ու բարկութեան ան-  
տառները բարձրացան...  
Եթէ գուն գեռ կեանքիդ մէջը պիտի կընաս նպա-  
տակի մը փաթթուիլ,  
Եթէ գեռ քու աչուըներդ այդ անօգուտ արցունք-  
ներէն չի կուրացան...  
Եթէ գուն քու աղօթքներդ Ատելութեան գոռում-  
ներու փոխեցիր,  
Եթէ ցեղիդ ուազմական ու արեգակէ արիւնին՝  
Երակներուդ ու գլխիդ մէջ բորբոքուիլը գեռ կը  
զգաս,  
Եթէ գեռ Արամին, Տիգրանին, Արտաշէսին և  
Վարդանին,  
Յաղթանակող զօրութենէն քու մէջդ շունչ մը  
մնաց,  
Եթէ Սերոբներու, Փարեաններու, Պետոներու և  
Ժիրայրի,  
Դիւցանական քայլերէն քու երազողի նայուածք-  
ներուդ առջև,  
Անձնւիրութեան, վրէժի և ազատութեան ճանա-  
պարհ մը բացուեցաւ,  
Ոտքի՛ կեցի՛ր այն ատեն, Եղբայրացի՛ր Խումբերուս  
ու մրրկուէ՛ անոնց հետ,

Որովհէնուկ, գիտցիր որ այս զոհաբերումի, ընդ-  
վզումի և յայսի օրերուն,  
Մեր ամէն մէկուն համար անկողնի մէջ հոգի տալը  
վատութիւնն է վատութիւններուն...  
}}

Յանկարծ խումբերը հեռացան արևածագին կրակ-  
ներուն մէջէն,  
Ու իրենց կամաւորի գիտակից ու վճռական քայ-  
լերուն հնչիւնը երկաթեայ,  
Մարմարակոյտեր փշրող անհամար կուաններու հըն-  
չիւնը ունէր...  
Մինչդեռ թշնամիներէն անջատուած գլուխներ չա-  
շերու պէս կը բոցավառէին՝  
Իրենց ուսերուն վրայ բարձրացուցած սուրերուն  
կատարներէն...  
Ու տեսայ որ տաք արիւն մը կը քամուէր, Խոչա-  
փողերէն, կաթիլ առ կաթիլ, գէպի վար,  
Անոնց ամէն մէկուն լայն ու զօրաւոր ու մերկ  
ծոծրակները թրչելէն...  
}}

Եւ ես այն ատեն նախանձութեամբ ու տարիանքով  
հողին վրայ ծնրադիր՝  
Կրենց հերոսի քայլերուն հետքը երկիւղածօրէն  
համբուրեցի ...

## ԽՐԻՍԵԱՆ ՀԱՅՐԻԿ

Ուստահայատանի նահատակներու յիշտակին

## Բ

Եւ արիւնոտ Արարատին կատարներուն ստորոտէն,  
Անոր ըմբոստացողի միրկոտ շունչը այսօր նորէն  
կը հնձէ:

Եւ երեկ ո՞վ դուն, տառապանքէ ու մաքառումէ  
աստուածացած սրբազնն Ծերունի,  
Քու հեռաւոր ու անձկալից վեհարանիդ պատըշ-  
գամներէն,  
Բազուկներովդ՝ թշնամիին վոհմակներուն վրայ սար-  
սեցուցած,  
Քու ընդվզումի բոցավառ և օրհնեալ ջահերէդ՝  
այսօր,  
Մեր ամէնուն պաշտամունքով և անձնւիրութեամբ  
առլցուած աչքերն  
նորէն քեզի կը դառնան, նորէն քեզի կ'ուխտա-  
ւորուին...

Ոտքի կանգնէ՛ վեհափառ, ոտքի կանգնէ ո՞վ քաղ-  
ցօրէն Հայրիկ  
Եւ յուսագրէ զմեղ, քու աւետարանական խօսք-  
րուդ զօրութեանը ծարաւը ունինք,  
Նորէն զմեղ փոթորկէ՛, նորէն զմեղ գինովցնւը,  
նորէն զմեղ խրախուսէ՛,  
Որովհետեւ այսաշի մաքառումներէ ի վեր, այսափ  
արիւններէ ի վեր  
Զաւկըներուդ մտածումը, նայուածքները և հոգին,  
Ըմբոստացումին ուխտուած ճանապարհին քարե-  
րուն վրայ,  
Քու բացակայ քայլերուդ և զսկիէ գաւազանիդ  
հնչիւնին սպասեցին...  
Բայց դուն չեկար, Հայրիկ, չի ծռեցար, չի ծնրա-  
դրեցիր, ինչպէս երբեմն  
Հայրենիքի անսասելի սրածումներուն, քաղաքներու  
աւերումներուն,  
Գաշտերու և աւաններու մոխրացումներուն եւ  
դիակի շեղակոյտերուն առջմ,  
Չեկար և չի հոտուեցիր և չի խենթեցար մեր  
արիւնին ծովացումներէն...  
Չեկար ու չի շարժեցիր քու հարազատ զաւկընե-  
րուդ սուրերուն հետ՝

Քու նախկին և օրհնեալ և արդար սուրբ Վաս-  
 պուրականի...  
 Զի քալեցիր անոնց հետ, ի՞նչ հոգ, դէպի պար-  
 տութիւն կամ յաղթանակ,  
 Եւ չի կրցար կառուցանել ազատութեան այն ոս-  
 տաններն անվկանդ,  
 Որ քու ձեռքերովդ միայն կերտուելու էր սահ-  
 մանուած...  
 Մինչդեռ այն գաղափարը և կրակը որ զաւկընե-  
 րուդ արիւնը օր մը հրահրեց  
 Քու նայուածքէդ էր բղսած և քու սիրոյ խօսքե-  
 րէդ արշալյսուած...  
 Եւ միայն կոտորումներու և քանդումի արհաւրա-  
 լից օրերուն,  
 Սգաւոր տաճարիդ խորաններուն առջև յաղթուածի  
 մը պէս ծնրադիր,  
 Քու հպարտ, քու հոյակապ, քու հարուստ, քու  
 հանձարեղ ձակատդ պայծառ,  
 Անոնց խաչքարերուն դիմաց, ցաւիդ խորութենէն  
 զգայախաբ,  
 Եւ Աստծուդ գթութեանը ի խնդիր, աւա՛զ ա-  
 պարդիւնօրէն արիւնեցիր...  
 Բայց խորանները և գմբէթները իրենց քարէ խա-  
 ւարը յաւերժացուցին,

Եւ լոռութիւնը երկաթեղէն անձրեկի մը նման քու  
 չքնաղ հասակիդ վրայ տեղաց ...  
 Եւ զօրութեան ու յաղթանակի Աստուածը անշուշտ,  
 Քու պարտուածի արցունքներուդ վրայ դառնու-  
 թեամբ մը ժպտեցաւ...

Եւ այսպէս ցեղիդ փրկարար ցաւը փոխանակ գքեզ  
 ընդգումին մէջ աշտարակելու,  
 Քեզ աղօթելու, արտասուելու, պաղատելու խո-  
 նարհեցուց  
 Մինչդեռ արժան էր որ դուքս Կայիր կոիւին մէջ  
 ու կոիւին համար,  
 Քու Լուսաւորչի գաւազանդ ձեռքդ և մարգարտեայ  
 հորաթափիդ ոտքիդ,  
 Քու սքեմիդ և սաղաւարտիդ ընկճող վեհութեամբն  
 փառաւոր,  
 Եւ քու խօսքիդ կախարդանքէն, քու ձայնիդ որո-  
 տումէն, քու նայուածքիդ փայլակներէն  
 բովանդակ զաւկըներդ, ամբոխ առ ամբոխ և խե-  
 լայեղաբար,  
 Պիտի խուժէին լեռնաւորուիլ քու լուսեղէն ձեռ-  
 քերուդ և պատուանդանիդ տակ,

Եւ քու մէկ պատգամի, քու օրչնութիւնդ, քու  
մէկ քայլդ պիտի բաւէր,  
Երբեւ մեր ամէնուն մատածումին վարդապետը՝ և  
մաքառումին վազնջական ռահվիրան,  
Որպէս զի կամբերը սուրերուն հետ վառէին, որպէս  
զի քայլերը յառաջանային,  
Որպէս զի թշնամիները զարհուրէին, որպէս զի  
յաղթականները մարմարուէին...

Բայց այսօր, բայց այսօր, դեռ ուրիշ անագործն  
թշնամիներ.  
Եկան քու Ազգիդ աստուածադիր և դարաւոր հիմ-  
նաքարերը կոտրտելու,  
Եւ դուն, օ՛ փառք քեզի, ցեղիդ սիրուն զոհուե-  
լու համար դէպի առաջ խոյանալէն,  
Էմբոստացար, և ցասումով ու բարկութեամբ անի-  
ծեցիր զանոնք.  
Եւ սրբազն երդումը կարդացիր մինչև մահ կա-  
մովին և խրոխաբար քալելու...  
Գիմազրէ՛, ո՛վ տառապանքի և մաքառումի ան-  
ընկճելի ապառաժ,  
Աշաւասիկ որ տաճարներուդ սրբավէմ գաւիթները  
թրջուեցան ...

608 - 2011

Քու դիւցազնական և մարտիրոս զաւկըներուդ ար-  
իւնովը հրաշէկ,  
Աշաւասիկ որ սրտերը ուխտուեցան, որ ձեռքերը  
բարձրացան,  
Աշաւասիկ որ ատելութիւնը կը քալէ սրբազն  
սիրոյն հետ թե թեկի.  
Ոտքի կեցիր, ոտքի կեցիր, ով գաղափարի և ազա-  
տութեան ջահակիր,  
Որովհետեւ քեզի հետ ենք Հայրիկ, քեզի հետ  
ենք մարդարէ, քեզի հետ ենք վեհափառու,  
Տե՛ս, քու ցիլուցան զաւկըներդ կործանումի ձայ-  
ներէն ըմբոստացած,  
Բոլորը մէկ գէպի նոր ու փրկարար Ծաւարշանները  
կը քալեն:  
Եւ բզնունեանց Ծովը մրբիկով իր ալիքներուն,  
քու կերպարանքդ կ'աղերսէ,  
Ոտքի կեցի՛ր մեզի հետ, ոտքի կեցիր տիրաբար,  
ով հերոսական Հայրիկ,  
Եւ քու երբեմնի սուրդ և այսօրուան խաչդ նուի-  
րական՝  
Երկուքը մէկ այերին մէջ ամրաբձնելով, Աստծուդ  
նայուածքներուն գալարէ,  
Եւ դառութեամբ ու քաղցրութեամբ Անոր հար-  
ցուր որ ընարէ ...



Ես գիտեմ որ, Հրեղէնը, արշալոյսին մէջէն պիտի  
դուռայ.

— «Արծիւ, քու հինաւորց Սուրբ այսօր նորէն  
մերկացներ»

Եւ արինոտ Արարատին կատարներուն ստորոտէն,  
Անոր ըմբոստացողի մրրկոտ շունչը յաւիտենապէս  
պիտի հնչէ ...

## ԱՂԲԻՒՐ

### ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Եր քառասուն Զինակիցներու յիշտակին համար,

Ո՞վ մարտնչումներու և զօրութեան արքայակերպ  
հսկայ,  
Կերէ՛ որ ակնածութեամբ և եղբօր մը պէս դէպի  
քեզ յառաջանամ,  
Եւ իմ տառապողի և տարփաւորի կարմիր քնարովս  
այս իրիկուն,  
Քու ջատագովներդ ու փառաւորումի երդեմ քեզ  
պաշտողներուն համար:

Թէ՛ իմ շունչս կարող չըլլայ քու յաղթականի  
փառքի շեփորելու,  
Թէ՛ իմ ընկճուածի մտածումն քու անունիդ կա-  
տարներուն երբեք չի բարձրանայ,

Թէ՛ հոգիս անարժան ըլլայ քու հերոսի հոգիիդ  
խորասուզելու...  
Թէ՛ խորհութներս ըլլան աղքատ և ձևերս ան-  
պաճյան,  
Թէ՛ քեզի համար կառուցած խորանս ըլլայ ան-  
սուրբ և ծիսած խունկս օտար,  
Թէ՛ ես խեղդ լացող մը միայն եղած ըլլամ Հայ-  
րենիքին մոխիրներուն առջեն,  
Թէ՛ իմ քայլերս քու քայլերուդ ձամբաները  
ստրկօրէն անգիտանան,  
Թէ՛ բազուկներս ու կուրծքս խուսափած ըլլան  
քու կոխւիդ սրբավայրներէն,  
Թէ՛ աշուըներս գեռ խենթեցած չըլլան քու  
„Դրօշակիդ“ ծածանումին ի աես,  
Թէ՛ ձակասս մինչեւ այսօր ընդվզումի կայծ մը  
յղացած չըլլայ...  
Բայց ներէ՛ պարտուածիս, ներէ՛ եղբօրդ որ այս  
իրիկուն զեզեզ երկրպագէ,  
Հորիզոններէն քալող քու արձանակերպ ստուերիդ  
խենթի մը պէս կառչելով,  
Ու թաղ քու հերոսի շունչիդ հովերէն գինովեամ  
թաղ քու մտածումիդ և անցեալիդ պատկերներէն  
այլակերպուիմ,

Թո՞ղ քու գիւցազնի արփաթե անունէդ եղէզի մը  
 պէս գողգոչեմ  
 Թո՞ղ քու հաւատքովդ լուացուիմ և քու հրամա-  
 նովդ յառաջանամ...  
 Որովհետեւ թերես այս բոլորը, քու աջուլներուդ  
 ու կերպարանքիդ քաղցրութեանը հետ  
 հրեշտակային  
 Ու իտէալիդ ու յաղթանակներուդ մարտապատ-  
 կերին հետ,  
 Թերես իմ արփւնս հրավառեն, կորուսեալի քայ-  
 լերս ուզզեն, թերես բազուկներս ու կուրծ-  
 քըս երկաթեն...

Դուն տարիներով ու տարիներով սարսափանքը  
 եղար մեր թշնամիի խուժաններուն,  
 Դուն՝ որուն արդարութեան սուրը եղեւնին վրայ  
 շանթի մը պէս կը շողար,  
 Դուն՝ որուն նայուածքներուն հրամանին տակ բար-  
 բարոսները պազատագին կը ծնրադրէին,  
 Դուն՝ որուն քայլերուն ու զէնքերուն շառաչումէն  
 ուազմագունդեր նահանջեցին...

Դուն՝ հայրենիքին սրտապնդող արեգակն էիր քու-  
 կիններուդ համար,  
 Եւ միանգամայն փոթորկանման աղջամուղջը թշնա-  
 միներն ահաբեկող...  
 Դուն՝ այն կամքի ու յոսի մարդարէն էիր որուն  
 հոգիին ի տես,  
 Բոլոր Սասունն ու Մուշը ու Բաղէշը հաւատքովդ  
 հազորդուեցան...  
 Դուն՝ անտիրական ժողովուրդին պաշտպանն էիր  
 ամենազօր:  
 Դուն՝ քաղաքներուն ու բոլոր Արդիքներուն խա-  
 ղաղութիւնը եղար,  
 Եւ անընկճելի հսկողը ձակատագրէն ու ոճիրներէն  
 գատապարտեալ անմեղ կեանքերուն,  
 Դուն բարերեր դաշտն էիր ու պտղատու այգին  
 ոսկեվառ,  
 Դուն աւազանն էիր պայծառ՝ որուն վրայ  
 բոլորս տարփանքով գլխահակ,  
 Մեր ապագայ օրերուն արշալոյներն ընդնշմա-  
 րեցինք...  
 Դուն մէկը եղար հիմնաքարերէն ազատութեան  
 այն ապարանքին,

Որուն վրայ այլես բիւրաւոր ու յաղթական բաւ-  
զուկներ,

Անխոնջօրէն, մարմարեայ զանգուածներ կը բար-  
ձրացնեն . . .

Եւ առաւօտ մը մեր հեռաւոր ու սեաշեր ու տըր-  
տում քոյրելն, քու անունիդ քաղցրութեանը  
ի լուր,

Զքեզ երկիւղածօրէն և սրբութեամբ իրենց Առ-  
ԲԻՒՐԸ անուանեցին . . .

Ու հրաշափառ ծերունիներ քու փառքիդ և արևիդ  
համար,

Հսկումներու ծնրագրեցին պատարագներու առջե-  
արտասունէն . . .

Ու վերջապէս գուն, ո՞վ անկորնչելի, բովանդակ  
ցեղիդ գոյութեանը վրայ

Անդորրութիւնը տարածելէն վերաշաս աղէտքները  
կամքիդ բոցովը ցրուեցիր . . .

Ու քեզի հետ էին ու քեզի հետ ինկան քու քա-  
ռասուն զինակիցներդ փառաշիւլ,

Անոնք որոնց հոգիներն քու խօսքիդ ու քու տրար-  
քիդ ծարաւովը կ'այրէին,

Անոնք որոնց շունչը քու շունչիդ հովերէն էր որ  
կը հպարտանար,

Անոնք որոնց բերաններէն, Խանասօրի Լեռները,  
քու անունդ կ'արձագանդէին,

Անոնք խնկարկու և շքեղ քահանաներն եղան քու  
ազատագրման կրօնքիդ,

Անոնք իրենց մէջ քու իշխանական անձիդ  
տիրապետումը կ'ապրէին,

Անոնք քու գաղափարովդ գինով էին ու քու զօ-  
րութեամբ զօրական.

Ու գիտցան ու կարողացան ըմբոստացումի առա-  
ւօտեան մը զարհուրանքին մէջ

Իրենց արիական արիւնը խառնելու թշնամիին մե-  
ղապարտ արիւնին հետ . . .

Ու գեռ քու կինդ կար, աստուածային ու մաքրա-  
կրօն Սօսէն՝

Որ հրացանդ ու սուրդ իր հոլանի ուսերուն վրայ  
կրեց,

Ու քու յաղթական և արքայական գլուխդ, ցաւի  
ժամերուդ,

Իր սփոփարար ու գորովագութ ու սիրատոչոր  
կուրծքին վրայ . . .

Ու յետոյ եղբայրներդ կային և մանաւանդ զա-  
ւակներդ իրենց հօրը հետ սրբօրէն ըմբռստ,  
իրենց արիւնը որ Վարդաններու արիւնն էր հրաշեկ  
Աղքին համար և արցունքու նայուածքներուդ առ-  
ջև հպարտութեամբ հոսեցուցին..

Բայց ըսեմ քեղի, ով եղբայր, ով հերոս, ով  
Աղբիւր,  
Ու թող քու ոսկիէ ոսկորներդ հողին ծոցին մէջ  
լուսաւորուին,  
Թող քու ճակատդ իր ցաւէն ու յոգնութենէն նոր  
յոյսով մը ծաղկի.  
Ու թող քու վրէժդ ու ցասումդ այլևս առ յաւէտ  
յափանան ...  
Վասն զի քու վայրադ գահիձդ քու զինուորներուդ  
արդար ձեռքովն  
Փառքի և պարծանքի անմոռաց օր մը անդթաթար  
գլխատուեցաւ ...  
Եւ գեռ ուրիշներ բարձրացան, ուրիշներ զինուոր-  
ւեցան, ուրիշներ մեռան,  
Քու հաւատքիդ գողգոթային վրայ, քու լեռներուդ  
գիմաց, քու պաշտպանեալներուդ պաշտպան,

Ասոնք Հրայրներն են, Վաղարշակները, Թորգում-  
ներն ու Վահաններն,  
Որոնց արշաւախումբերէն արիւնարբու թշնամիները  
նորէն դղրդեցան,  
Որոնց երեռւմը քու մահէդ անմիմիթար երիտա-  
սարդները նորէն ծառացուց ...  
Ու անհամարներ կան այսպէս, կատաղաբար ու  
վճռականօրէն ոսքի,  
Հողին տարիւանկըն արբշիու ու ազատութեան մը-  
տածումովն սպառազէն ...

Աւա՛զ, չեմ գիտեր թէ ո՞ւր է որ իր բոլոր փա-  
ռաւորութեամբը կը յաւերժանայ,  
Քու տիտաննեան մարմինդ արեւանման գլուխէդ ան-  
ջատուած,  
Ո՞ր վրէժինդիր, ո՞ր քինայոյզ և ո՞ր բարեկամ  
աստղին տակ,  
Բայց քու անունդ ով զօրութենէ և հաւատքէ  
հրաշացեալ Սերոբ,  
Քու անունդ կը տարածուի, կը գահակալուի և  
կ'արշալցուի,

Մեր հոգիներուն արտմութիւնը և հայրենիքին բո-  
լոր անկիւններուն վրայ,  
Բնչպէս աստուածառաք և անձառելի և աննուած  
Անունը Յոյսին...

## ԶՂՁՈՒՄԻՆ ԹԱՓՈՐԸ

|||  
**Դարիքին համար**

¶

Ըմբռատացումի և աւերումի իրիկուն մը սուրերուն  
մէջէն  
Երբ Հերոսներու աստուծային արիւնը՝ հողին  
հեծկլացող կուրծքէն ի վեր,  
Յաղթութեան և յոյսի կարմիր արեգակի նման կը  
բարձրանար,  
Յանկարծ զարհուրեալներուն, շփոթածներուն և  
մինաւորներուն խուճապը սկսու,  
Քաղաքներէն և աւաններէն դուրս, հովիաներէն,  
բլուրներէն և գետերէն անդին,  
Դէպի անստոյդ հանգրուանները մահացնող օտա-  
րացումներուն . . .

Ու հաղարաւորներ էին անոնք, հաղարաւորներ ու  
հաղարաւորներ

Որ մէկէն ի մէկ աղէտաձայներէն զարհուրած գեռ  
չէին կրցեր իրենց քայլերը վճռել,  
Իրենց գաստակներն ու սուրերը գալարելու, թըշ-  
նամիները նայուածքի նայուածքի ճակատելէն,  
Եւ այս բոլորը խելայեղուած՝ մոխիրի, հոգեվարքի  
և լացուկոծի քառողիներէն անցան,  
Անոնց հետ որ աւա՛ղ, կոտրուելով, մեռնելով,  
ջախչախուելով, արիւնուելով կըշտապէին,  
Իրենց մազերը անգթօրէն փետակելով և կորսուած  
զաւկըներու ի խնդիր . . .  
Եւ օրերով և խաւարներով սահմանէ սահման խու-  
ճապեցին,  
Եւ կային որ կիսամեռ մարմիններ ուսերնուն վրայ  
և գետնաքարշ՝ կը փախչէին,  
Կային որ իրենց հաշմուած ձեռքերէն և տրորուած  
սրունքներէն մաս առ մաս,  
Ճամբաներու քարերուն, հողակոյտերուն և մա-  
ցառներուն վրայ,  
Եղերականօրէն, արիւնուած լաթերու պէս՝ թափ-  
թըֆելով՝ կըշտապէին,  
Ընդվումի շառաջներուն և հրդեհուած քաղաք-  
ներուն առջելէն . . .  
Զարհուրալից արշաւանքով անապատներու այն փո-  
թորկին

Որուն վայրագութեանը վրայ, քալող անտառներու  
 հանգոյն, կայծակները կը տապալուին...  
 Երկրին բոլոր ծայրերէն կը խուժէին ասոնք, բա-  
 զուկներնին հովերուն՝  
 Եւ չի մօտեցող օգնութիւններու պաղատագին տա-  
 րածուած,  
 Վայրերու խաւարչտին և անդիտակից խուռներամի  
 մը այնչա՞փ նման  
 Որ զայրագին ու մոլեգնած ու առխարիստի,  
 Ապառաժներու անագորոյն բաղխումներուն պիտի  
 վաղեր...

Բայց Մէկը որուն մտածումը մոլորածներու այս  
 մշձաւանջէն կը խենթենար,  
 Որուն հոգին կ'արիւնոտուէր և որուն Աւխաը իր  
 ներսիդին իր կոչումը կը ձայնէր,  
 Ամբոխին առջև աշտարակուելով՝ անոր վազքը դադ-  
 րեցուց, և ծանրադէմ՝ ըստւ.  
 Իր խօսքերը իր կամբին և իր Հաւատքին չափ անձ-  
 նուրաց էին և զօրաւոր,  
 Իր շունչը սրտոտ, նայուածքները պղտոր և իր  
 հսկայի ճակատը բոցավառ:

Եւ քայլերը կասեցան և վազքը դադրեցաւ և կամ-  
 քերը պրկուիլ սկսան՝ երբ Անիկա կը խօսէր...  
 „Դէպի ե'տ, դէպի ե'տ, դէպի ե'տ, և ըսէ՛ք, դէռ  
 ո՞ր յոյսին և ո՞ր գլութեան  
 Մաշացու, անողորմ ու մարդկային այդ ապառաժ-  
 ներուն գիմաց,  
 Այսպէս պիտի երթանք կարաւան առ կարաւան,  
 խելայեղաբար և բազկատարած՝  
 Մեր իրաններն ու մեր Ճակատներն անոնց հանդէպ,  
 անգամ մըն ալ կոտրտելու...  
 Ըսէ՛ք, դէպի ո՞ր օգնութիւնը և դէպի ո՞ր արիւ-  
 նարբու թշնամիները պիտի քալենք ...  
 Դէպի ո՞ր շնորհին և ո՞ր մարդասիրութեան թու-  
 նաւոր բաժակներուն  
 Պիտի երթանք մեր ծարաւէն սառած շրթունքները  
 կարկառելու...  
 Ո՞ր անողոք աստուածութեան և ո՞ր անողոք խորա-  
 նին կը յառաջանանք,  
 Մեր պաշտամունքը, մեր արիւնը և մեր արցունքը  
 անոնց առջև թափելու...  
 Ո՞ր բարբարոսութեան և ո՞ր բոնապետին անողորմ  
 Ճիրաններէն,  
 Մեր կեանքին՝ մեր հոգիին և մեր հողին  
 փրկանքը կը յուսսոնք:

Ո՞ր արեգակին, ո՞ր գիշերին և ո՞ր հորիզոնին տակ՝  
 Այսպէս կ'երթանք մեր փախուստէն ամօթաշարի  
  մարմինները գերեզմաննելու...  
 Ո՞ր անդունդին բերաններէն և ո՞ր ժայռին կատար-  
  ներէն, այս իրիկուն,  
 Պիտի երթանք, մեր ստրուկի ձեռուըներովը մեր  
  աչուքները փակած՝  
 Վատերու պէս դէպի անէացումին խորխորասները  
  գահավիժուելու...  
 Մինչդեռ անդին, մինչդեռ անդին, մեր բոլորին  
  համար, մեր ամենուն սիրոյն,  
 Մաշառումի, քանդումի և յոյսի հողին վրայ,  
 Ազատութեան ջահակիրները ընդվզումի բոցերէն  
  աստուածացած՝  
 Եւ իրենց դիւցազնի կամքէն ամենազօր, գերադոյն  
  կոխւներու կոխւը կը մղեն...

„Զեղի եմ, դէպի ե'տ, դէպի ե'տ, դէպի ե'տ ար-  
  շաւենք,  
 Մեր թմբութենէն և մեր սարսափէն առնաբար  
  սթափելով,

Եւ թող մեր տեղափոխուող ծովի զարհուրանիքը  
  թշնամիները խիզախէ,  
 Թող մեր ականները զանոնք յօշոտեն և մեր բը-  
  ռունցքները վայրագօրէն հարուածեն.  
 Թող մեր ձեռոքերը ձամբաներու հրաքարերովը  
  զինուին,  
 Թող մեր քայլերը հնչեն և մեր վրէժի և քաղցի  
  աղաղակը որոտայ,  
 Թող մեր կարստանը մեր յառաջապահ եղբայրները  
  պատնիշէ,  
 Թող մեր թեկերը գուռներուն ետեւը լքուած մեր  
  զաւկըներուն երկարին, ||  
 Թող մեր բերանները զանոնք համբուրեն և վա-  
  զորդայնին Յոյսը զանոնք օրօրէ,  
 Թող մեր ատելութեան և մաքառումի ձայները  
  զանոնք կազդուրեն,  
 Թող մեր սյօրուան քայլերը վաղուան կոխւին  
  մէջ աննոց քայլերը որոշեն,  
 Եւ թող մեր ձակատին, մեր մտածումին և մեր  
  հոգին վերըերն աննոց համար,  
 Ըմբոստացումի և աղատութեան խորհրդանիշերը  
  հանդիսանան...

„Աւրեմն գէպի ե'տ, գէպի ե'տ, որովհետեւ, ձշմա-  
 րիտ, ձշմարիտ կ'լսեմ ձեզի,  
 Հայրենիքի այս լեռներէն, դաշտերէն, այդիներէն  
 և հօվիտներէն անդին,  
 Աւրիշ ամե՞ն աղբիւր, ամե՞ն աղբիւր, մեր բերան-  
 ներուն մէջ իր թոյնը պիտի վազցնէ,  
 Բոլոր դուռները ու բոլոր անցքերը ու բոլոր ուղի-  
 ները մեր առջև պիտի խափանուին...  
 Բոլոր յոյսի աստղերը մեզի համար պիտի խղդուին  
 և ամեն արև պիտի խաւարի...  
 Մեր հացին ալիւրը մերիններուն փշրուած ոսկոր-  
 ներէն պիտի շաղուի...  
 Մեր նախնիքներուն փառաւոր անունը մեր անունին  
 տակ պիտի փճանայ,  
 Ու վերջապէս բոլոր օտարութեան երդիքները՝ եր-  
 կաթակոյտերու ծանրութիւնով մը ծանր,  
 Անողորմաբար, մեր գլուխներուն և մեր ուսերուն  
 վրայ՝ պիտի փլչին...”  
  
 Պատգամաբերը իր խօսքերը դադրեցուց իր խում-  
 բերուն հետ յառաջանալով,

Երբ զղջումի թափօրը գէպի երկիր՝ ծնբաղիր և  
 դողդոջուն, պաղատեցաւ...

„Թողութիւն մեզի, թողութիւն մեր բոլորին,  
 թողութիւն, ո՛վ մայր-երկիր,  
 Որ քու ցաւերդ, քու նայուածքներդ և քու սուրբ  
 կութալ լքելով, քեզի գիմաց մերանչեցինք.  
 Ընդունէ մեզի, քանզի մեր մարմիններն ու մեր  
 մոտածումը, այս իրիկուն,  
 Քու գիւցապնական Առաքեալներդ իրենց շունչե-  
 րով զօրացուցին...  
 Ու մեր յուսահատութենէն՝ մեր առջև յաղթու-  
 թեան Յոյսը կառուցուեցաւ...  
 Ընդունէ մեզի, գիտենք որ քու վրկութեանդ մէջն  
 է Փրկութիւնը մեր ամենուն...”.

Եւ հիմա բովանդակ թափօրը վճռական՝ հորիզոնէ  
 հորիզոն՝ գէպի Հողը կը խցանար,  
 Մինչդեռ ատելութեան և սիրոյ և զղջումի ար-  
 ցունքները անոնց աչքերէն կը հոսէին...

## Ե

Ըսէ՛ք, ի՞նչ է այն զարհուրանքը, ո՞վ սուգերու և  
ատելութեան ընկերներ,  
Որ նորէն տառապանքի, յցսի և քանդումի քա-  
ղաքներուն վրայ,

Այս իրիկուն, ինծի կ'ըսեն, թէ բոցավառուող սու-  
րերու հետ պիտի իյնայ,

Ի՞նչ է այն զարհուրանքը, ո՞վ սուգերու և ատե-  
լութեան ընկերներ:

Ու խօսող ձայնը յափիտենական մաքառումներու  
Հողին ձայնն էր,  
Որ իր աւերակէ բերանները դէպի վեր՝ հորիզոն-  
ներուն,  
Սահազանգերու երկաթեղէն մըրկումի մը հանգոյն՝  
Վրէժով ու ցասումով առլցուած, գերագոյն մար-  
տահրաւերը կ'աղաղակէր . . .

Ու աշաւասիկ ձեզի մահաբոյր արձագանքն իր  
փրկարար խօսքերուն.

— Ո՞վ քաղաքներէս և երկինքէս հալածուած թափառական զաւկըներ,  
Մտիկ ըրէ՛ք, այս իրիկոն, ձեր հինաւուրց և արգաւանդ և այրի հողին  
Ատելութիւնով, հեծկլտանքով և հոգեվարքով յղի,  
Սա քինայոյզ ու արիւնոտ ու յուսահատ հրաւէրը  
պաղատագին . . .

Եւ եթէ կ'ուզէք որ ձեր վաղնջական ազգը դեռ տեէ,

Եթէ կ'ուզէք որ երկիրը անգամ մըն ալ ինքն իր մէջը չի քանդուի,

Եթէ կ'ուզէք որ ազատութեան հերոսները իմ կողերէս նորէն ծնին,

Եթէ կ'ուզէք որ արհաւարալից գետերս դիակներով բեռցուած չի թաւալին . . .

Եթէ կ'ուզէք որ աստղերս բացուին, և բլուրներս ծաղկանան . . .

Եթէ կ'ուզէք որ աղօթւրներս երազներու պէս ձառագայթեն . . .

Եթէ կ'ուզէք որ բարեկեր գաշտերս նորէն իրենց ցորեանները ծովացնեն . . .

Եթէ կ'ուզէք որ մայրութեան կաթովս ձեր այգիները ոռոգեմ;

Եթէ կ'ուզէք որ արշալցաներս մերկանան և արեգակներս ծագին . . .

Եթէ կ'ուզէք որ հովիտներս այլկս մահուան շունչին տակ չի հեծկլտան . . .

Եթէ կ'ուզէք որ սերունդներս բարգաւաճին և իմ այրիի գէմքս գէթ առաւօտ մը ժպափ . . .

Եթէ կ'ուզէք որ խաղաղութիւնը ձեր երգիքներուն տակ արձանանայ,

Եթէ կ'ուզէք որ ձերիններուն տաքարիւնը ձամբաներուն բարերէն վար ալ չի հոսի,

Եթէ կ'ուզէք որ ձեր Վահէմքը լուծուի և ձեր Ատելութիւնը յափրանայ . . .

Եթէ կ'ուզէք որ Արդարութիւնը տիրապետէ և իր սստանը կառուցուի,

Եթէ կ'ուզէք որ Հայկաշէնն և Արմաւիրը, Տիգրանակերտն և Արտաշատը վերականգնին,

Եթէ կ'ուզէք որ ձեր հոգիները զօրանան և ձեր ձակատները լուսաւորուին . . .

Եթէ կ'ուզէք որ դաժան խղճիխայթը ձեր ամենուն առջև գերեզմաններ չի փորէ . . .

Ինձի հասէ՛ք այն ատեն, մոլեգնաբար և գունդ առ գունդ, բաղուկներնիդը բարոստացումի երկալեղէն հովերուն

Եւ ճակատներնիդ բոլոր բաղխումներուն կարկառած՝  
Եւ աղաղակեցէք Ճգնաժամերու մահաշուք օրերուն  
սահմանուած,

Արիացումի և անդառնալի ընդվզումներու,  
Յուսադրող, սպառազինող, յաղթանակող  
Հեր սրտոտ և կատաղի կոչերն Ատելութեան,  
Աղաղակեցէք զանոնք որոտումի գոռումներով ապե-  
րասան,  
Դաշտավայրէ դաշտավայր, քաղաքէ քաղաք և հո-  
գիէ հոգի,  
Վասն զի գիտեմ որ այս վճռուկան ընդհարումներէն  
յետոյ,  
Թշնամիիս ոսկորներէն, յաղթանակին կոթողներն  
ահարկու,  
Ահագնաբար, ճակտիս վրայ, ձեր ձեռքերովն, աշ-  
տարակուին պիտի...

„Օգնութիւն աղաղակեցէք, ձեր հոգիին բարկու-  
թեան շունչովը բովանդակ  
Ու թող ցանուցիր ղաւկըներուս ամբոխներն հայ-  
կական  
Երարու զանգուածին, եղբայրանան, հրահրուին,  
Հեր վրէժի մահաշունչ կոչին պատգամներուն տակ,

Ու թող ձեր դաստակները կայծակներու նման գա-  
լարուին,

Ու գլուխներնիդ արիւնով և յոյսով խենթենան...

Ու թող ձեր մերկացուցած սուրերը փայլատակեն,

Երիվարներու գույթէն արձակուած բոցերուն հետ,

Ու ձեր ջահերը թող իրենց արևները տարածեն,

Ռազմագաշտէ ուղմագաշտ ու կատարէ կատար,

Օ օգնութեան, օգնութեան, օգնութեան ար-

շաւեցէք,

Զաւկըներուս սիրոյն և Արշալոյներու հողին փըլ-  
կութեանը համար...

„Ու որպէս զի ձեր հոգիներն արիանան և ձեր  
իրանները մարմարուին...

Որպէս զի Ատելութիւնը ձեր սրտին մէջը ծովանայ,

Որպէս զի ձեր քայլերը վճռուին ու ձեր կամքը  
փոթորկի,

Որպէս զի ձեր հողին մահը գէլթ անգամ մը ձեր  
ուղեղը դաշունէ...

Որպէս զի ձեր բաղուկները զարնեն ու ձեր կուրծ-  
քերը պղնձանան,

Տեսէ՛ք անգամ մը օգնութիւն հայցող կարաւան-  
 ները իմ մոռցուած զաւկըներուս,  
 Ու անոնց մարմինները օրերուն ոճիրներէն քարու-  
 քանդ,  
 Ու անոնց որբ հոգիներն ձեր լքումներէն վիրաւոր,  
 Ու անոնց աքսորանքի շտապը իմ գժուարին բլուր-  
 ներէս ի վեր,  
 Ա՞վ գիտէ դէպի որ անդունդը, ո՞ր անողոք ապա-  
 ւէնը, կամ ո՞ր գերեզմանը,  
 Տեսէ՛ք, անոնց նայուածքները վերահաս մաշէն  
 զարչուրած,  
 Ու անոնց աղօթքը ու ձիչը ու պաղատանքը կա-  
 րեվէր,  
 Նորէն ու նորէն յուսալով և անձկագին դէպի ձեզ  
 ակնդէտ,  
 Չեր բոլորէն, ո՞վ հալածական և հեռաւոր և տա-  
 րագիր զաւկըներ,  
 Չեր բոլորէն պաշտպանութեան շարժումը կամ  
 կաթիլ մը արիւն,  
 Կամ քանի մը զօրաւոր կեանք, յօյսով և յուսա-  
 հատութիւնով սպառազէն,  
 Չեր բոլորէն իրաւամը և եղբայրաբար կըսպասեն...

„ ԱՃապարեցէք, ձեզի՛ եմ, որովհէետեւ բոլոր կեան-  
 քերը պիտի ջախջախուին,  
 Բոլոր ամոլները պիտի այրիանան ու բոլոր այրի-  
 ները պիտի մահանան,  
 Բոլոր նորածինները իրենց խանձարուրներուն արիւ-  
 նոտ ծալքերուն տակէն  
 Իրենց կեանքին անգիտակ աչուրները մահուան մէջը  
 պիտի բանան...  
 Ու գեռ բոլոր դիակները անգամ մըն ալ և վայ-  
 րագորէն  
 Իրենց կտաւէ պատանքներուն ընդմէջէն պիտի յօ-  
 շուուուին, պիտի սրածուին...  
 Ու բոլոր արդասաբեր արտերն ու խարտեաշ հունձ-  
 քերն վաղորդայնին,  
 Այդեստաններուն ու ծաղկադաշտերուն հետ բո-  
 լորը մէկ պիտի մոխրանան...  
 ԱՃապարեցէք, բոլոր կաթողիկէները իրենց գըմ-  
 բէթներովը պիտի թաւալին,  
 Ու բոլոր քաղաքները քաղաքներուն և գիւղերը  
 գիւղերուն տակ  
 Ու բերգերն ու պատնէշներն ու աշտարակներն  
 գարաւոր՝ այս բոլորին վրայ...  
 ԱՃապարեցէք, ո՞վ քրէժինդրութեան օրերու զաւ-  
 կըներն անվեհէր,  
 Գէպի ձեր հողը նուիրական, ձեր նիզակները ցցած  
 ու ձեր կուրծքերը բացած՝

Զեր վահանը կույւներու չովին, ու ձակատամուխ  
երկաթներնիդ ճօճելէն,  
Աճապարեցէք, ու վայրագաբար ու փոթորկապէս  
ու քինացցզօրէն;  
Թէպի անառիկ ապառաժներն իմ յաւիտենական  
կողերուս...

„Ու այս ալ ըստած թող ըլլամ ձեզի, ո՞վ վարանոտ  
գաւկըներս,  
Թէ վրէժինդիր ու սուրբ ատելութիւններէն վերջն  
է միայն  
Որ սրբազն ու աստուածային Սէրը Կեանքին  
Իմ անսահման ու մայրական կուրծքիս վրայ պիտի  
ապրի...  
Որովհետեւ, աւազ, միայն ես գիտեմ թէ արիւնի  
ի՞նչ անագործյն սահանքներ  
Իմ եօթը խաւերուս աղջամուղջներուն խորը սուզ-  
ուելով  
Հաստատութեանս չիմունքները անողորմաբար ու  
ոռգեցին...  
Միայն ես գիտեմ, իրարու ետեւ, անվերջօրէն,  
Հոգիիս խորը միրճուող

Վիաաբաց դագաղներուն ճարճատիւնը ահաբեկիչ...  
Միայն ես իմացայ բոլոր անպատմելի չոնդիւնները  
ոգեվարներուն...  
Բոլոր աղաղակներն անոնց, որոնք փրկուիլ ուզեցին,  
Բոլոր ցաւատանջ կարկառումը այն ամենուն,  
Որոնք գեռ վայրկեան մը արեգա՛կը, արեգա՛կը  
պազատեցան...  
Միայն ես իմացայ բոլոր անձկութիւնը իրար գեռ  
տարփօրէն պաշտողներուն,  
Բոլոր կողկողանքը զաւկըներէ բաժնուող արդէն  
այրի մայրերուն...  
Ու այս բոլորին մէջէն ահագնալից կրծտիւնը փըշ-  
րուող ոսկորներուն...  
Ու իրաններէ անջատուող գլուխներուն վայրէջքը  
ցնորսական,  
Միայն ես իմացայ, երբ կառավինատներու բարձրե-  
րէն իմ Ճակտիս վրայ ինկան...  
Ու վերջապէս միայն ես գիտեմ կուտակումները  
այն կմախքներուն,  
Որոնք սրտիս խորքերուն մէջը, ո՞ր ժամանակէն  
ի վեր, ո՞ր ժամանակէն ի վեր...  
Այնչա՞փ մըրկոտօրէն արմատացա՞ն, անտառուե-  
ցա՞ն“...

Եւ յետոյ Հողը քաղցրութեամբ՝ մաքառողներուն  
համար՝ սա աւետիսը տուաւ...

„Բայց հիմա, ո՞վ դուք որ յամառօրէն մարմինիս  
ու հոգիիս կառչած էք,  
Դուք Հաւատարիմները, դուք Ուխտուածները, դուք  
իմ Հարազատներս անբասիր  
Դուք որ իմ ցաւերս ապրեցաք ու ձեր արիւնը  
ինծի համար անխնայ բաշխեցիք,  
Դուք որ դասալքումներու գժիւեմ վասութիւնը չի  
Ճանչցաք,  
Չեզի եմ, սրտապնդուեցէք, յուսագրուեցէք, լսա-  
չակնքուեցէք,  
Քանզի, իրենց փախուստէն Խղճահարուած ձեր  
եղբայրները բոլոր,  
Ահաւասի՛կ կը համնին. Ատելութենէ հրաշացած  
ու Սիրով արբշիռ,  
Եւ արշալոյսին հուրերուն մէջէն իրենց երկաթեայ  
ձեռքերը ձեր ձեռքերը կը փնտուեն“...



54975

ԳԻՒ 2 ՑՐԱԼՔ